

սրբեան լուսովն որ երևեցաւ և վերայ անմահ գագաթանն Գրիստոսի, շունիս իշխանութիւնն որ աճիս և նիւթիս և զօրանաս և խոտանաս, այլ չորանաս, չիբ ես և ի չիբ դառնաս, բանիս տեան մերայ Յիսուսի Քրիստոսի գգիրք ես կարգամ, գեղն Յիսուս Քրիստոս լինի, ամէն: Կապեմ գրեց ի քաննչորս մարգարէքն, ի յերկրտասան աւարտայն, ի փառքն Աշտարայ, ի վախճանութիւն գրաբախն, ի օրն Տովանի եղև, ի բանն որ ասաց Քրիստոս ի խաչին՝ էլի էլի լամայ սարաքթանի, կապեմ գրեց ի զե-տաւթիւնն և իշխանութիւնն և ի բարձրեայ քերովքէքն, կապեմ գրեց ի խաչն Քրիստոսի, զի նա է լուս և լուստաւ տիեզերաց, կապեմ գրեց ՅՅՅ ցաւ և քան և՛ անտաճէտ որ ոչ այլ երևիս թէ՛ գլխիվար ես, թէ՛ գլխիվեր ես, թէ՛ գնայուն ես, թէ՛ սողուն ես, ուտին ես, թէ՛ կերն ես, թէ՛ առիբէն ես, թէ՛ գետնառիճն ես, թէ՛ աղուեսակն ես, թէ՛ ծիրանուկն ես, թէ՛ խուլիկն ես, թէ՛ խլուրդն ես, թէ՛ աքլուրն ես, թէ՛ մագիկն ես, թէ՛ շուտիկն ես, թէ՛ դիպուկն ես, թէ՛ գորտիկն ես, թէ՛ սև բուշտն ես, թէ՛ խաղողիկն ես, թէ՛ խումրան ես, թէ՛ խոցուկն ես, թէ՛ ցաւն ես որ մարմնագոյն ես, չիբ ես և ի չիբ դառնաս, զգիրն ես կարգամ, գեղն Յիսուս Քրիստոս լինի, ամէն: Կապեմ գրեց թէ՛ երկնային ես, թէ՛ երկրային ես թէ՛ ի ծովէ ես, թէ՛ ի ցամաքէ ես, թէ՛ յարեւելից ես, թէ՛ յարեւմտից ես, թէ՛ ի Տիւսիտոյ ես, թէ՛ ի Տարաւոյ ես, թէ՛ գե ես, թէ՛ սասանայ ես, թէ՛ Բեղզեաւոյան ես, թէ՛ Կեղարն ես, թէ՛ Նոսիթագն ես, թէ՛ ի դասէզ ես, թէ՛ իշխան գիւացն ես, թէ՛ Տամիրն ես, թէ՛ խուշն ես, թէ՛ դաշն խաւարեցնես, թէ՛ զգլուխն ցաւեցնես, թէ՛ երնծկտալ տաս, թէ՛ զուժն տանիս, թէ՛ զգոյնն Տասա նես, թէ՛ ընդ այր և կին տանութիւն արկանես, կապեմ գրեց կենդանագործ նշանան և անմահական անկողն, կապեմ գրեց բանիւն Աստուծոյ որ ասաց՝ Արասցուք մարդ ըստ պատկերի մերում և ըստ նմանութեան. կապեմ գրեց իշխանութեամբ շօր, սերունթեամբ Որդւոյ, զօրութեամբ Ս. Հոգւոյն. և աւարեսցէ Տէր զՏրեշտակ խաղաղութեան որ եկեայ անեն պարիպ Տրեղեն և պահէն զճառայ Աստուծոյ Գրիգորս և որդի իւր Աստուծատուր, և իւր տան մեծի և փոքու 1):

# Պ. ՓՐՕՅՑ-ԳԱԼՅԱՆԱՆ

(Երգանան-Երաժշտպետ)



## Մօզա Բանքորուս (Schola Cantorum)

երաժշտանոցին (որ բարձր երաժշտութեան ամե-նանուագ Տիւրքնիւլ և ամենաՏպարտ տաճար-ներէն մին է) նուագաբարձին մէջ, վերջերս տեղի ունեցաւ նուագահանդէս մը, տարօրինակ Տայ բայց խիտ նշանակալից, և որ նուիրուած էր երգահան-երաժշտապետ (compositeur de musique) Գրիգոր Փրօֆօ-Գալփանեանի Տեղիւն-կութիւնններուն:

Շատերը Տոն եկած էին Տետարբորութեան միտած, և այն Տաւաղոյ թէ Արեւելեան նուագանանդէս մակդիրը իրենց պիտի վերապահէր այսքորտիս Տամեւուած երաժշտութիւն մը, զորդալից և տարաշխարհիկ շնկոցներով պաճուճեալ:

Որահէն ներս մտնելուն պէս ամենքն ալ Տասկցան իրենց սխալը. բեմի վրայ չկար ո՛ր և է արտաւոց նուագախումբը, ո՛չ քամ-քամ և ո՛չ ալ խաբէրիկան սրնիզ, այլ միայն մեծ երգե-Տոնը և բեգեցիկ խումբը՝ իր մենքրեղէններ (solistes): Նմանօրինակ ժողովուրդութիւն մը, ներկայ դարուս մէջ, կ'ապացուցանէր թէ Փրօֆօ-Գալփանեան աւելի բարձր նպատակ ունէր քան զմզ զուարճանել թիթեղական Տնչականութեանց գիրքի գեղանկարովը, թէ իր նպատակն էր այնիւ զգացումներ արթնցնել, և թէ առ այս՝ պիտի գործածէր մաքուր երաժշտութեան գէլքերը միայն:

Խմբերը սկսելուն պէս՝ յայտնուեցաւ որ գունՏիկ ակնարները գգուելու մտահոգութիւնը չունէր բնաւ Փրօֆօ-Գալփանեան՝ արևելեան երաժշտութեան Տասարակ տարազներու անընդ-Տատ գործածութեամբ, որոնք Փարիզի մէջ շինուած և իրենց անապահ Տոտ մը տալու Տամար ուղտի ապրին մէջ թաթիւութեան արարական գորգերու տարեարութիւնը կը թողուն առ Տասարակ:

Բոլոր բանիմաց արուեստագէտները անՏամբեր կը սպասէին այս շատոնց ի վեր խոտացուած նուագահանդէսին: Այլևայլ միջավայրերու մէջ արգեն ոչ որ կ'անգիտանար Փրօֆօ-Գալփանեանի արժէքը: Իր Տեղիւնակած Հաւորիչք (Ապատութիւն) Օսմանեան քայլերը գինքն արգէն արժանացուցած էր ամենալուրջ երաժիշտներու գնահատումին: Անցեալ տարի Սիւրա-Քուլիթ թատրոնի մէջ, Օսմանեան միւսիսկին ի պատիւ արուած ներկայացման աւթի նուագուելով,

1) Փարուած՝ Փիւս Ա. - ՔՏՃ, Աղանեսի պապական ձեւագրէ ուր որ կը պարունակէ կախարդական բանասե-ներ, և նրան սրբօրոսն է՝ «Այս է Կարիանան, ի վա-խելուճ ոսկեգործ (Ձեւ. սկայ գործ) Սեփաննոսին»:

ոյս երգը մեծ սքանչացում յառաջ բերաւ և ցնծութեան աղաղակներով ողունուեցաւ՝ իրբև մին ծանօթ մանկագեղեցիկ ազգային երգերէն:

Փորձֆ-Գալֆանտի երաժշտութեան մէջ, արդարև, կայ եռանդ մը, ստարուս մը և քնարերգական համաստիւում մը, որոնք իր իւրաքանչիւր գործին կը քանդակեն հազուագիւտ անձնաւորութեան մը կրօնովի դրոշմը: Ամենուրեք կը հանդպիւր տաք, գրաւիչ, կըրթտ և սրտայոյզ եղանակներու, որոնք սակայն միշտ կը պահեն ժուժկալ շրջագիծ (contour) մը: Իսկ ստնոց մէջ ուշագրաւ և մանաւանդ ներշնչումի տեսակն ու յատկութիւնը. — սազմական ու կրօնաշունչ միանգամայն — Լսեցեք. օրինակի համար. **Հուրիոյիք** ազատութեան քայլերգը. կը սկսիք խկոյն երևակայել դիզացանական թափօրը ծանրակուռ, դաժան և յամառ հաշակիրներու, որոնք կը յառաջանան՝ իրենց իշաւաքերն և իրեն յարթմանակին վրայ վտաս...:

«Յնձա՛ եւ ուրախ լիբ, ո՛վ Աստուածագեղ սասցԱզատութեան՝  
Ջի համայն աշխարհ կը մերանի, այտօր, եւ կը մննայ  
Ըն ճծորնի...»:

Մտիկ ըրէք Հայրենիքի երգը. ընթանանդ օրհնորգութիւն մըն և որ կը սկսի նախ: Ճին ու մահաբոյժ ողբի նման, և յետո՛ւ անդի...դրելի կը բարձրանայ, կը լուսաւորուի հեռո՛հեռե՛տ յուսով՝ պայթելու համար յանկարծ խնդութեան անհուն աղաղակով, կուտոյ փայլահնայտայ կուի մը նման...:

«... Դարեցո՛ւր լացդ ու կոծողը,  
Երբօղ արևնն արասաւով մի՛ պոծօր.  
Վրէժնն դանակն ա՛ն ու օրձա՛ օսմանա՛կա՛:  
Աստուան Հայոց պիտի լեզ սայ Յարբանակա՛:  
Այս վերջին խոսքերը գորմանալի են և՛,  
Երգիչ Հասմուրատեանին յուզիչ ձայնովն արձակուած, արիւնի և արևու լայնատարած ցայտումի մը պէս կը տարալուծուին, նուիրական աստուածացումով մը կը լուսավառուին:»

Մտիկ ըրէք նաև Կոստանիլը.  
«Կոստանկ, ուստի՛ կուգաս,  
Մառա՛յ եմ ձայնիդ...  
Կոստանկ, մեր աշխարհն  
Խաբրիկ մը յունի՛ս, եւն...»

Հոս չըկայ ուրախութիւն, չըկայ յուսոյ բոց. այլ բացարձակ անձկութիւն և տագնապ, ընդ մերթ հառաչելով, այլուրեք աղաղակելով Յուսի և գերազգուծեան ողբերգ մըն և ասիկա, հալուումը և թախանձագին փորքիկ աղօթքի մը նման:

Բայց, ամենէն աւելի գեղեցիկ և խիստ նշանուար է իր Հայոյ Պասարազը: Հոն կը հանդըպուիք Փորձֆ-Գալֆանտի գլխաւոր յատկութիւններուն՝ հազար տեսակ կենդանի գոյներով ճոխացած, և կեղեցեւոյ մը երփնեւրանք ապակիներու նման, և խիստ սրբացեալ՝ ինչպէս պատշաճ է Աստուծոյ օրհնորգութեանց: Այս գործը տեղ տեղ կը հասնի խիստ մեծ գեղեցկութիւն մը:

\* \* \*

Բնակելով երկար տարիներէ ի վեր ի Փարիզ, և Ֆրանսացի ամենամեծ և ամենահմուտ երգահան-երաժշտագետներէն միոյն, Աճնասն ա՛նչնախի խանդաղատալից հոգատարութեան ներքև ընտելանալով արուեստին բոլոր նրարութեանց, Փորձֆ-Գալֆանտեան կարող էր՝ հակառակ իր վարպետին՝ խրատներուն կերպ մը գտնել մեզի հրամայեալ համար, ինչն ալ իր կարգին, նոյր երաժշտութեան նմուշներ Չեմ՝ ըսեր որ այդ բանին փորձութեանը ինքն ալ նմարկուած չ՛ըլլայ բնաւ, բայց, այն ստե՛ն, շարաշարելով իր նրևակայութիւնը, հասարակ բաներու յանգեցաւ...: Բարեբաղդաբար չըզլտի կարողանալ մոլորուիլ շափազանց տոգորուած է ան իր հայրենի շունչովը. իր ցեղը շափազանց կ'երգէ իր հոգւոյն մէջ, իր սկանչները շափազանց կը զօղանչեն իր հեռաւոր հայրենիքին հինաւուրց մեղեգիներով:

Փորձֆ-Գալֆանտեանի հոգին զգածուելու և թրթռալու համար պէտքը չ'ունի Փարիզեան սայօններու պզտիկ գգայնակաւորութիւններուն, պէտքը չ'ունի գործաւորահիններու կամ մարքիւրահիններու սիրած րօտանանքներն. այլ իրեն պէտք է ուժեղ տեսիլքն Արևելի՛ իր Ձտփորովը կամ իր Արարատովը. իր մեծ արևը, քանդուած հայ օձախին կարօտը, ջարդերու արհաւիրքին կամ ի տար աշխարհ պանդխտեղէ առաջ փոխանակուած հրաժեշտի համարյոյններուն յիշա՛տ սակը: Այն ստե՛ն է որ իր երաժշտութիւնը կ'ոգևորուի, կ'ապրի, իր մէջը սիրտ մը կը բաբախէ և կ'արիւնի, մեղեդիները կը ժայթքեն և ի յայտ կը բերին, խկոյն, գերազանց յատկութիւններ զգայնութեան, և զգլխիչ հրապոյրի: Իր հոգին է որ կ'արտայայտէ ան, իր բնական լեզուն է որ կը խօսի, իր գիտցած կերպով, իր կրցած կերպով, շափազանց յուզուած՝ տարաշխարհիկ կամ նորածնական փնտռուութե-

րու մէջ կորսուելու համար. թէպէտ հետաքրքրական է գիտել որ՝ ասոնց երկուքն ալ կը պարունակուին իր ազադակին մէջ. երկուքն ալ մտեմբօրէն կապուած իրարու:

Փրօֆֆ-Գալֆանանի գործերուն իսկական արժէք տուող և գանձոյք մինչև իսկ թանկագին դարձնող կէտ մը կայ, որ՝ ժամանակակից իսկ մը երաժիշտներու գրուածքին նման՝ Ե.յս մրակէանց, արևմտեան և հին ութեաններու (gammes) պարզ խառնուրդ մը ըլլալէ շատ հեռու է. անհերքելի է որ իրմով կ'ըսկսի համաձուլում (fusion) մը՝ մեր եւրոպական կատարելագործեալ, ձկուռ և կնձռոտ, իսկ Արևելքի պարզ, քիչ մը բարբարոս բայց այնքան արտայայտիչ կըրկնակի երաժշտութեան միջև: Ե.յս միայն ակրող է բացատրել երիտասարդ երգահան-երաժշտագետին գործերուն նոր հրապոյրը. և այս է պատճառը որ այդ գործերը մեզի կը թուին օտար և ղնջանի միանգամայն: Ե.յսպէս, կը կարծէր լսել մերթ Կլիւք Գերմանացի մեծ երաժշտագետին գործերը, մերթ Ժ.Ջ.Գ. զարու մեծ վարպետները և մերթ միջին դարու մեր ժողովրդական երգերը (mélodées), թէպէտ իր բոլոր գործերը միշտ կը պահպանեն եղական և ուժեղ (course) անուշաբոյր մը: Ըստ իս, բառով մը կարելի է յատկանշել Փրօֆֆ-Գալֆանանը. սկզբնական (primitif): Ըմենափոքր մանրամասնութեանց մէջ կը գտնէք հոգեկան յուզում, ծայրայեղ պարզութիւն, գրութեան և հնարքներու միաստութիւն: Սկզբնական նաև այն պատճառաւ որ ինք կը հաստատուի (il s'affirme) իբր ստեղծողներէն մին արևելեան երաժշտութեան իսկական արուեստին, որ այս ալ շատ որոշ գոյութիւն մը ունեցած ըլլալ չը թուիր մինչև այսօր:

Արևելեան ժողովուրդները գեռ չեն ունեցած, արգարև, երգահան-երաժշտագետներու երկար շղթայ մը: Եւ այնպէս կը թուի թէ՛ մինչև այժմ, ժողովրդական երգերն էին միայն որ կը ծլէին ու կը փխթէին ազատօրէն, Արևելքի հողին վրայ, վայրի ծաղիկներու նման՝ թէպէտ խիստ սքանչելի: Ե.յս կերպը բերնէ բերան անանգարար կը սովորուի, կ'ազատուի և կը ձևափոխուէրն ցեղերու և անհատներու քմահաճոյքին համեմատ: Իսկ չափուած և ուժած: ու կարգի կանոնի բերուած նոր երաժշտութիւն մը չը կար: Փրօֆֆ-Գալֆանան,

յիրուսի, այս բոլոր երկիրներու/երաժիշտներուն առաջիններէն է, որոնք գեղաբազումստի գործ մը արտադրած և ազգային գործ մը իրականացուցած ըլլան, որ այս ալ թէպէտև գեռ բաւական դաժան է և քիչ մը տարրական, բայց յամենայն դէպս քաղցրալուր է և ինքնատիպ: Իրեն հետ կուգան նաև քանի մը ուրիշներ. բայց ինքն անոնցմէ է, որոնք ազա թուիչքը կուտան պէտք եղած իմաստով, և որոնք՝ ամրակուռ ստղանդի մը ի սպաս՝ ունին նաև ներշնչուած հոգի մը:

Ե.յս անձնաւորութեան աճումն և զարգացումը (développement) պիտի շնայ երբէք անուշաբաւ. իր հայրենակիցներն արդէն կը գուշակեն որ պարտաւոր են գինք յարգել և պատուել: Իսկ մենք, որ քիչ մը հրապուրուած զարմանքով մը կը հիւրնկալենք միշտ այնքան օտար արուեստներու այլևայլ արտայայտութիւնները, և որ գեռ վերջիս այնքան սիրեցիկը ընդհին-Բօրսաքօֆներու, Չայքովսկիներու, Պօրտիսկիներու, Մուսօրիսկիներու վեհ և հպարտ ներդաշնակութիւնները, արդ, ի՞նչպէս պիտի կրնայինք անտարբեր մնալ նորածին երաժշտութեան մը նախակարապետ եղող մարդոց հետապնդած ճիգերուն հանդէպ: Յամենայն դէպս, շատ քիչ հեռատես պիտի ըլլայինք մենք ու մինչև իսկ շատ քիչ հետաքրքիր՝ եթէ ի նկատի չառնէինք Փրօֆֆ-Գալֆանանի նման երգահան-երաժշտագետի մը արտադրած գործերը, երբ ինքն ի յայտ կուգայ այնքան նոր և այնքան առողջ կենսունակութեամբ (sève) մը հարուստ:

Յարգմ. ՀԱՆՐԻ ՖԷՍՏՈՒՐ  
La Vie Française Գուստ-Գուստ 1911  
ՓՐՈՒՋ

ՄԵՌԱՍ ԱՍՏՈՒՄՆԵՐՈՒՆ



Արիւնափառ Խաչի սակ,  
Որուն թևերը տրամուրիւն կը ծորեն  
Աշխարհիս վրայ բովաղակ,  
Ես պարտուած՝ արուեստի գաղտնի սրտուէն  
Կ'ողջամ ձեր մաւն, ո՞վ հեթանոս Աստուածներ:  
Մեռաւ Խորհուրդն և Քուսթիւնն է արիւնէր  
Օրէնքներու կարկիսին սուր սլաքով:  
Չանձնայք ինաց պնդուած փուշ պրտակով . . .  
Մարդն է ինկած՝ զարշապարին սակ հրկայ  
Խոստով ծորանքս: